

# ԱՆԳԻՏԱՑ ԱՆՊԵՏ

## ԳՐԶԱԳԻՐ ՕՐԻՆԱԿ ՄԸ

Բանասէր Տր. Վահրամ Ե. Թորոզմեան Տա-  
քետի Դ. (1928) տարւոյ (էջ 248) մէջ ներկա-  
յացուցած էր Սերաստոյն Առաջնորդ եղիազար  
բօխիչ. Արքեպիսկ.ին համառոտ վարքը, քաղելով  
1744ին նոյն եղիազար եպիսկ.ին ընդօրինակուած  
Ամիրտովյաթի երկու Բժշկարաններու յիշատակա-  
րաններէն, մասնաւորապէս Անգիտաց Անպիտէն:  
Վերջերս առիթը ունեցայ տեսնելու եղիազար Ե-  
պիսկ.ի աշխարհական շրջանի մէջ գրած ա՛յլ մէկ  
գրչութիւնը, դարձեալ Անգիտաց Անպիտ մը, Սե-  
րաստոյ մէջ օրինակուած 1701ին, երբ գրչիւը տա-  
կաւին երիտասարդ էր եւ կը կրօնէր Տերացու  
Մաթուաղայ: Այս Թանկագիրն Ձեռագրերը, 29 ու-  
րիչ հայերէն ձեռագրաց հետ, քանի մը տարի ա-  
ռուել Սերաստոյայէն Հալէպ բերուած էր, հասկէ  
ղրկուողու համար Երուսաղէմ: Ընդհանուր տե-  
ղահանութեան օրերուն Ս. Նշան վանքի եւ այլ  
մասնաւոր ձեռագրեր ցերեւոյն եղած էին քաղա-  
քին մէջ, տարիներ վերջ միայն կարելի եղաւ ա-  
նոց փոքր մէկ մասը տեղաւերել սպահով վայ-  
րեր եւ հուսկ ուրեմն վերջերս ամփոփել Ս. Յա-  
կոբայ Ձեռագրաց Մատենադարանը: Բժշկարանս  
սեպհականութիւնն էր Մեսիսեանց բարեհամբա-  
տան. ստորեւ կու տանք ձեռագրիս համառոտ նը-  
կարագրերը, որուն բազմաթիւ եւ շահեկան յիշա-  
տակաղորութիւններովը մեծապէս կ'ընդարձակուի  
Տէր եղիազար Արքեպիսկ.ի վարքը:

Թուրքի՝ 113 (== 226 էջը). — Մեծաթիւն՝  
29×20×2 սնդմ. — Գրաթիւն՝ միասիւն. —  
Տօգ՝ 32. — Կազմ՝ սեւ կաշեպատ խաւաքարտե-  
այ. — Մագաղաթեայ պսիպսմակ՝ կան չորս  
թերթ միայն, երկաթագիր երկպիւն հին ընտիր Ա-  
ւետարանի մը մնացորդները, որոնց վրայ կան  
Մատթէոսի ԺԲ. եւ Մարկոսի Ը. հատուածներ: —  
Նկարազիր՝ առհասարակ նպաստաւոր: Կողքը  
կիսովին հինցած. ներքին մասն անվթար, ամ-  
բողջ՝ յիշատակարաններով. — Դարտակ բաղրք  
կան էջ 128, 170, 184, 207. — Վերնապիղք չունի.

Գիր՝ սեւ եւ կարմիր մեկնով խառն յաղող օտա-  
գիր, սկիզբէն մինչեւ վերջը միեւնոյն գրչու-  
թեամբ. — Լուսանագաղթէ, թիւով 130 հատ,  
կարմիր մեկնով պարզ զարդեր են, այլազան մո-  
տիվներով. — Սկզբնատառք, շատ զիչ են, իբր  
զարդագիր. իւրաքանչիւր համարը կը սկսի կար-  
մրտիպ գլխադրով, բոլորգիր. — Խորան եւ կի-  
տախորան չունի, ո՛չ ալ մանրամկար կամ պատկեր:  
Իբր բժշկարան, հատորս զուրկ է զեղարուեստա-  
կան արժէքէ. —

Գրիչ՝ Մաթուաղայ, սպա եղիազար Արքե-  
պիսկոպոս, Առաջնորդ Սերաստոյ. — Սաացո՞ղ՝  
գրչիւը. վերջին ստացող Ս. Նշան վանուց ջահնկալ  
Մեսիս Մեսիսեանց, ազգականը՝ եղիազար Սըր-  
բազանի. — Ժամանակ՝ ՌՃԾ (†+551) = 1701. —  
Տեղի՝ Սերաստիս. — Ծաղկաղ՝ Մատթէոս. —  
Կնիք՝ չունի:

Մատենան է Բժշկարան, լիակատար, մեծա-  
գիր եւ շահեկան, ուր կան 154 դրուիներուն մէջ  
ամփոփուած՝

- 1.— էջ 1.— Յանկ բովանդակութեան:
- 2.— էջ 5.— Յանուն Աստուծոյ դժածին, եւ  
ողորժածին: Գիրք բժշկական արհեստի, զոր սահ-  
մանեցին իմաստուն փիլիսոփայքն, եւ բժշկական  
վարդապետքն, իմանալ գրեութեան մարդոյն...:  
Այս գրքիս անունն է Անգիտաց Անպիտ:
- 3.— էջ 119.— Ասեմ զգեղերոյն, և զցաւերոյն,  
անուանեմ եւ զբաւերն, ի վերայ այլուրէնի:
- 4.— էջ 131.— Վասն գործաւորութեան շա-  
րպաներոյ:
- 5.— էջ 157.— Յիշատակութիւն Սողոմոնի  
Բաւաւորին:
- 6.— էջ 205.— Յաղաք ենթաղորութեան մրոյ  
որք լինին ի միջի եւ իւրոց տեսակացն, թարգ-  
մանեցեալ իտալական լեզուէ ի հայկական բար-  
բառ, ի Ղուկասու վարդապետէ Խարրերդացոյ,  
ըստ ինդրոյ եղիազարու վարդապետի Սերաս-  
տացոյ: Ծրարեցաւ ձեռամբ եղիազարու վար-

դապետի Սեբաստացոյ, ի կերտն Բուզանդեայ, ի թուարեբուժեանս հայկազան հաղար, հարիւր, ութսուն եւ երկուսն (1733) յամսեանն նոյեմբերի, ի տասն եւ ութն:

ԹԻՇԱՏԱԿԱՐԱՆՔ

Ա.— էջ 5.— ... Իսկ այժմ նուաստ ոչիս ծառայ ծառայիցն Աստուծոյ, անխմատ եւ յոգնածեղ Յարութիւն Սեբաստացիս կամեցայ զընդերսն հաւաքել...:

Բ.— էջ 8.— ... Եւ զմեղապարտ Մատթէոս գծողս յիշեալ ի Տէր:

Ձ.— էջ 31.—

Հիւանդին դեղն. է Ած.  
Որ մահու տէր է եւ կենաց:  
Զբժիչկն այլ սէպէպ կ'ասեն,  
Իմաստնոց բանն է ասացած:  
Թէ ճալինոս, կամ զլոխման՝  
Ասեմ ի բազմաց վրկայած.  
Հրամանն ի վերջէն պիտի,  
Որ լինի բժժիչկըն գոյած:  
Ես տամ զեզ դէղ եւ օշորակ ըստ պիտոյից:  
Եւ Ած. տայ զատողութիւն ըստ հանդից:  
Ես ըստածեմ զքեզ սիրելի հապով մաճնով:  
Եւ դու գրեզ վերապատեալ առատ փողով:  
Զի հիւանդին ատաթն է շատ խոտանալով:  
Եւ երբ ողջի սուտ խենթ լինի յուրաստ գոլով:  
Ես մեղապարտ եղիագար բժշկելով:  
Եւ առցանորդ Սուրբ Նշամի յաջողելով:  
Երսուն տարի տիւ եւ գիշեր աշխատելով,  
Հաղեմ հասի այս արհեստիս անթուելով:  
Եւ առ Ած. յա՛ր հմնայազ աղբրսելով:  
Միշտ փառս տամ երրորդութեան արտասուելով:  
Որք հանդիպիք եւ ընթեանոյք տեսանելով:  
Ինձ եղկելույս մին ողորմիս տացէք ինով:  
Որով եւ դուք յիշեալ լինէք տեսան սիրով.  
Զմեղս ձեր կամա եւ զակամա ոչ յիշելով:  
Լեր ընթերցող տիւ եւ գիշեր յարստամ,  
Ըստէպ զընայ յեկեղեցին արայ ժամ:  
Մի լինիք ծո՛յլ, յա՛մ եւ պղերզ եւ կարկամ.  
Հասի թուին հայկապետի Դիմակ (1732) ժամ:

Այս արտասակագրութիւնը եղիագար Արքեպիսկ. յիշած է իր Առաջնորդական պաշտօնավարութեան օրերուն:

Գ.— էջ 31՝ ստորին լուսանջքին վրայ. —

Ձեռքըս փտի եւ հողանոյ. գիրս յիշատակ առ ձեզ մընայ (ասոր զիբը նոյնն է վերինին հետ):

Ե.— էջ 44-45՝ ստորին լուսանջքերուն վըրայ, կարճադեղ.— Ձընչին գրիչ Մաթնուազայ: Զ.— էջ 72-79՝ ստորին լուսանջքերուն վըրայ՝ կարճադեղ.— Ձընչին գրիչ Մաթնուազայ, իմաստութեանց հետը խաղա՛, վարդապետի անդէտ տրղա՛, տուր յարստամ տեսըն մեղայ:

է.— էջ 120՝ արտաքին լուսանջքին վրայ. — Եղիագարու վարդապետի, Սեբաստեամ Գառնազեցոյ, մակառատեալ եղեւ զիրս այս ձեռամբ նորայ. Ռծկէ (1718):

Ը.— էջ 130՝ Գլխարկ յիշատակարան «Փառք քեզ Տէր եւ արարիչ ինձ ողորմեալ. Որ տվող եւ մարդկային մխոք եւ զգա...» սրուն վերին երեք տողերը աւելցուած են Եղիագարի կողմէն՝, այսպէս՝

Ի թուականիս Հայոց, ՌծՄ (1701). մակառատեցար մատամբ Եղիագարու բժիշկ վարդապետի. ընդ հովանեալ Սուրբ Հրեշտակապետաց Մաւանդարանի. ի վայելումն ինձ եւ իմոցն. որ ընթեանոյք Աստուած ողորմի ասացէ՛ք եւ Աստուած ձեզ ողորմեցի, ա՛մէն:

Թ.— էջ 1132՝ արտաքին լուսանջքին վրայ.— Եղիագար վարդապետէ ծրարեցաւ Բժշկարանն, ձեռամբ Աստուածատուր վարդապետի որդի Մաթնուազային, որ եւ յետոյ եղեւ շնորհիւն Այ. Արքեպիսկոպոս, եւ Առաջնորդ լուսաբերան Սրբոց Հրեշտակապետաց տաճարին, որ եւ համանդամայն նորոգումն եղեւ ի ձեռն նորին, ի թուին. Ռծկէ (1718): Եւ ի թուին ՌծՂԶ (1747), ևստաւ առաջնորդ ի Սուրբ Նշամի վաճմն: Եւ շատ նորոգումն անդ եւս արար: Որ է Եղիագար վարդապետն: Զոր Տէր կենդանութիւն շնորհեսցէ, ամէն:

Ժ.— էջ 134՝ արտաքին լուսանջքին վրայ՝ Եղի դո՛ւ հետեւող իմաստութեան հետ, Եւ թէ ո՛ր կուսանիս բժիչկ եւ անգէտ, Լինիս դու յոյժ գիտուն թ՛անես բանիս պէտ. Այս բարեիս անունն է Անգիտաց Անպէտ: ԺԱ.— էջ 196՝ ստորին լուսանջքին արտաքին անկիւնը՝ Եղիագար վարդապետ:

ԺԲ.— էջ 208 (կէս սիւնակ մանրատառ). — Մակարեցաւ ձեռամբ Աստուածատուր վարդապետի որդի տիրացու Մաթնուազային Սեբաստացոյ, որ յետոյ եղեւ շնորհիւն Աստուծոյ Ար-

Բնակալս, և առաջնորդ լուսաբերանից Սրբոց Հըր-  
 րեշտակապետաց մեծատառնին: Ի Թուահաշու-  
 քեանս արամզնեայց, ՌձՅԿ (1718), որ և յա-  
 ւուրս նորս եղև ճոզաբան սուրբ ուխտին, ՌձՀԼ  
 (1729) համանգամայն, ներքոյ և արտաքոյ, չըբ-  
 նազ և գամանալի, սրտասաչ և կրաշազին կա-  
 մարկապ տաճարօք, որ յանուն Հրեշտակապե-  
 տացն սրբոց, և խնդրախտասք Սուրբ Աստուա-  
 ծածնին, և Սուրբ Էլմիածնին, և Եսթրածին Սուրբ  
 Կարապետին, և Սրբոյն Ստեփաննոսի խորանացն,  
 առնթիւր եղևոց Աւագ Տաճարին: Եւ Հաստահա-  
 նեալ անտրիկ պարսպօք, և վայելչազան քարապ-  
 սիւբ: Եւ էր յառաջադոյն հաստահանեալ սուրբ  
 ուխտս այս ձեռամբ Մեծին Ներսէսի Թորոնն Սըր-  
 բոյն Գրիգորի Լուսաւորչին, \* Ժամանակս Արշա-  
 կայ որդւոյ Հայոց Թագաւորին Պապայ, որ զկնի  
 նորոգման ուխտին զնաց Սուրբն Ներսէս յեկեղ-  
 Բաց գաւառն, այսինքն յըրզնկան, առ ի յանդի-  
 մանել զԹագաւորն, վասն Փառանձմեայ կնոջն  
 Գննիայ, զոր առեալ էր ի վերայ Թագուհւոյն իւ-  
 րոյ, և վասն յանդիմանութեան զեղակուր եղ-  
 եալ սպանակի ի Պապայ արքայէ, որոյ յիշատակն  
 նորին օրհնութեամբ եղիցի, և մեզ մասն ընդ նը-  
 մին լիցի, ամէն:

ԺԳ.— Էջ 220՝ դատարկ էլին վրայ, — Այս  
 մտեանմ թշկական հուկ ուրեմն ի վերջին ա-  
 ւուրս ընթերցայ ևս նուստ Մեծինայ Մեծինա-  
 եանց յազգահանութենէ նորուն Գերապատիւ Ծ-  
 զիազարտ Եղիսի ի, և իմով իսկ ձեռամբ ստո-  
 բազրեցի յաւարտ մատենիս զի անմահացի անուն  
 իմ ընդ անուան Գերապատիւ սրբազան զեղակու-  
 րին և ընդ արժանախելուչ յիշատակութեամբ  
 անուան նորին շնորհս զօտջ յիշատակութեամբ և  
 իմ անուն: Մեծինայ Մեծինայեանց ջահնկալ Ս.  
 Նշամին: Թիւ Հայոց ՌՁԻԲ (1773) մայիս 12 ի Ս.  
 Նշամի վասն:

ԺԷ.— Էջ 228.— Գամբանական Եղիազարու  
 Արքեպի. զիտին Սերաստիոյ՝

Այս է տապաճ մարմնոյ տեղի,  
 Մերունապալլ զիտապետի,  
 Եղիազար քաջ Հոռտորի,  
 Որ է տեղեալ Սերաստացի.  
 Հոյժի ընտրեալ սոյն սոհանդի  
 Սրբոյ ախտիս տնօրէն բարի,  
 Որ և հանգեալ մերոյս թուի,

Հազար երկերիւր երեքի (1754)  
 Ի տանուլին փետրուարի  
 ԺԵ.— Էջ 228, նոյն անդ՝

Գամբանական Անանիայ Կթղիոսին ազգականի  
 Գետադարձին՝

Այս դամբարանիս եղին զմարմն,  
 Տեանն Անանիայ Կաթողիկոսին  
 Որ օձեալ նստաւ վեհապետ ազգիս  
 Ի զերահուշակ սուրբ մենաստանիս.  
 Սա էր ազգական Պետրոսի մեծին,  
 Գետադարձ կոչեալ Սուրբ Հայրապետ  
 Ժամանեաց վախճան սբ. կենաց նորին  
 Թուին վեց Հարիւր յիսուն և վեցին (1207):

Ինչպէս կ'երեւայ ձեռագրիս բազմաթիւ շա-  
 ճեկան յիշատակազրուութիւններէն, Սերաստիոյ Ս.  
 Հրեշտակապետ և Ս. Նշան կարեւոր վանուց ան-  
 զին ծառայութիւններ մատուցանող Տէր Եղիազար  
 Արքեպի. ի շխարհական անունն է Տիրացու Մա-  
 թուսաղայ, որդի Տէր Աստուածատուր Ծուշտակ  
 վարդապետի, և Թորք Յակոբ Կթղի.՝ որոնք  
 Հաստահար՝ վանքերով Տոբա Սերաստիոյ ընդար-  
 ձակ կեդրոսին անապատներէն մէկուն կամ ընկախ  
 միաբաններն էին: Տիրացու Մաթուսաղայ, մա-  
 նուկ Հասակին սկսեալ, իր սրբազան մեծ Հօրն ու  
 վարդապետ Յօրք խնամքներուն տակ ստացած է  
 կրօնական լուրջ դատախարակութիւն և կասկած  
 չկայ որ իր ծնողաց մտադրութիւնն էր զինքը ըն-  
 ծայել Աստուծոյ պաշտաման. բայց ճակատագիրը  
 այլ կերպ անօրինած ըլլալով, ի վերջոյ Նախինա-  
 մութիւնը զինքը պիտի վերահաստատէր իր առաջին  
 կոչման մէջ: Ընթերցող ծնողաց և դերպատա-  
 նի զուակ, Հաստահար իր Հայրենի տան ձեռագիր  
 մատեններուն մէջ տեսած էր, կրօնական մատ-  
 նութիւնը շարքին, բոշկարաններ ալ, և ինչպէս  
 որ պատահած է շատերու, անոնց փարելով ինք-  
 զինքը նուիրած է բօշկութեան արուեստին: Նոյն  
 ժամանակի մտէնէն ընթացիկ բոշկարանն էր Ա-  
 միրտովլաթ Սերաստացիի Անգիտաց Անգիտը,  
 զոր առաջին անգամ կ'ընդօրինակէ 1701ին, Սե-  
 րաստիոյ մէջ, որ է մեր ներկայ ձեռագիրը: Ետս  
 Հաստականն է որ Տիրացու Մաթուսաղայ այս թը-  
 ւականներուն իր Հօրք կողմէ դրուած ըլլայ քա-  
 ղաքին հոշակաւոր Ս. Հրեշտակապետ վանքը, երբ  
 տակաւին արուեստացած չէր: Հօրն, վրասկան այդ  
 մթնոլորտին մէջ է որ օրինակած է մեր Անգիտաց

Անպիտոյ: Կ'երեւայ որ Մաթուաղա այնքան կը խտանայ բժշկական հմտութեանց եւ փորձառութեանց մէջ եւ այնքան ժողովրդականութիւն կը վայելէ քաղաքին եւ բազմահայ շրջականներուն մէջ՝ որ կ'որոշէ ամուսնանալ, իբր բժիշկ ազատ եւ պատուաւոր մուտք մը ապահովելով իրեն՝ այն բոլոր տուներէն որոնցմէ պիտի հրաւիրուէր: Երեսուն տարի, անընդհատ, բժշկութիւն սորվեր է Մաթուաղա, մինչեւ 1729, որ ատեն վախճանած ըլլաւ կ'ենթադրենք իր կիներ, որուն վրայ կ'ուխտէ, կամ լաւ պիտի ըլլար ըսել ժողովուրդէն խնդրանք ու հրաւէր կը ստանայ հոգեւորականութեան նուիրուելու, մարմնոյ բժիշկի վիճակէն դառնալով հոգւոյ բժիշկ: Հաւանական է որ Տիրացու Մաթուաղա, ձեռնադրութեամբ վերակոչուած Տէր Եղիազար վարդապետ, վերստին մըտած ըլլայ Ս. Հրեշտակապետ վանքը, որ իր նախաձեռնութեամբ կը վերանորոգուի: Իր ցոյց տուած ջանասիրութեան եւ շինարարութեան արդիւնքներով, շուտով կը կանչուի Ս. Նշան դերասուհակ վանքի վանքի վանահայրութեան լուրջ եւ կարեւոր պաշտօնին, ուր կրցաւ կարճ ատենի մէջ հասնիլ մեծազոյն պատուին, 1747ին: Անկասկած որ այս կարեւոր նորոգութիւնը կը կատարուի ո՛չ միայն ժողովրդային, այլ եւ իր անձնական նուիրարե-

րութեամբը, ճնեղքոյ եւ արտաքոյ, չքնաղ եւ զարմանալի, սրբատաշ եւ կրաշաղախ, կամարակապ տաճարներով»: Բո՛ւն Ս. Հրեշտակապետ աւագ տաճարին առնթիւ կը կառուցանէ խնդրակատար Ս. Աստուածածնայ, Ս. Էջմիածնի, Ամլածին Ս. Կարապետի եւ Ս. Ստեփաննոսի տաճարներն ու մատուռները, եւ վայելուչ դարպասներ ալ բարձրացնելով տաճարներուն առնթիւ, անառիկ պարսպով մը կը շրջապատէ բոլոր մեծաստանը, վերակենդանացնելով այսպէս, անոնց երկնամաս կամարներուն տակ, վանքին երբեմնի պատմական փառքը:

Դրանալով Առաջնորդ Սերաստիոյ կարեւոր թեմին, Եղիազար Արքեպիս, արդէն շինարար Ս. Հրեշտակապետ վանուց մէջ, նոյն ոգիով կ'աշխատի բարեկարգել Ս. Նշան վանքը եւ նորանոր շինութիւններով բարձրացնել անոր կրօնական եւ մըտաւորական վարկը: Այս բարեհամբաւ դիտապետը եւ ժողովուրդի պատուական ու մեծ Առաջնորդը կը վախճանի 1754 Փետրուար 18ին, ինչպէս կ'երեւայ իր տապանազրէն եւ կը թաղուի Ս. Նըշան վանքի արտաքին դաւթին մէջ, իր բարեյիշատակ նախորդներուն քով. իր տապանազիրը լուռ վկայութիւն մըն է իր անվճատ եւ ազգօգուտ ծառայութեանց:

Հալեպ, 28 Սեպտ. 1933

ԱՐՏԱԻԱԶԻ ԵՊԻՍԿՈՊՈՍ